

Պէտք է դարերու մէջէն շատ ետ երթալ ,
 Դէպի դարը Եզրէն .
 Ուր Հայ Մուսան , հարս ու կուսան
 Գիրկ գրկի , իրենց արեամբ ուղղեցին
 Փրկութեան ծառն Եղեմատունկ , եւ ,
 Մասխաբարձ սեղանին վրայ նախընծայ ,
 Իրենց անձը զոհաբերին
 Ազատութեան Աստուծոյն » :

1901

W. H. F. U. S.



ՄՈՒՆՈՐԱԿԱՅԻՆ ԴՐՈՒԹԻՒՆԸ

Արուսեակ

Արեւի հետ ունեցած հեռաւորութեան կարգով Արուսեակն է որ Փայլածուն անմիջապէս ետքը կուգայ, հետեւաբար մեր ու Փայլածունն մէջտեղ կը գտնուի քանի որ Արեգակնային Հանրապետութեան պաւստներէն աւաջինը Փայլածունն է եւ երրորդը Երկիրը : Փայլածուն 57 միլիոն քիլոմէթր հեռուէն կընէ Արեւին այն շրջանը զոր Երկիրը 149 միլիոն եւ Արուսեակը 108 միլիոն քիլոմէթր հեռաւորութեամբ կը կատարեն :

Երկնքի վրայ ամենէն փալփուռն աստղն է Արուսեակը, որուն ոլորտոյձը Երկրիս ոլորտոյձէն փոքր ըլլալով՝ Փայլածունն պէս Արեւին բոլորտիքը կը մնայ միշտ եւ անոր լոյսը կանդրապարձնէ ոյեւ որուած ցոլքով մը :

Երբ Արուսեակը Արեւը կանխող կէս-ոլորտոյձին մէջ գտնուի, առաւօտուն Արեւելքի կողմը կը տեսնուի Արեւին ծագումէն մէկ, երկու եւ մինչեւ իսկ երեք ժամ առաջ : Ընդ այս պատճառով շատ հին ժամանակներու մէջ՝ « Առաւօտեան աստղը », « Հովիւին աստղը », « Լուսաբեր » անունները կուտային անոր : Իսկ երբ գտնուի այն կէս-ոլորտոյձին մէջ որ Արեւին կը հետեւի, իրիկունները Արեւմուտքի կողմը կը տեսնուի եւ ինքն է որ բոլոր աստղերէն առաջ կը վատի վերջալոյսի հրայրքովը : Արուսեակը Արեւին անհետանալէն մէկ կամ երկու ժամ վերջը տակաւին կը մնայ հորիզոնին վրայ եւ անոր համար « Երեկոյեան աստղ » « Դիշերավար » անուններով կը ճանչցուէր հին ատենները : Հեռագի-

տակով տեսնուած տունն՝ Փայլածուին պէս փուլեր կը ներկայանան մեր աչքին : Այդ փուլերու պահուն զեղեցիկ բայց տարտամ պատկերներ առնուած են որովհետեւ շատ դժուար է դիտելը : Արուսեակի լոյսը շլացուցիչ ըլլալուն օրուան մէջ միայն կարելի կըլլայ զծագրել :

Արուսեակը Արևելին շրջանը 224 օրուան ու 16 ժամուան մէջ կը կատարէ ճիշդ Երկրիս ձևով : Վերջին քննութիւններէն հասկցուած է որ Արուսեակը Փայլածուին դիրքն ունի Արևելին հանդէպ եւ անոր միշտ մի եւ նոյն կողմը կը ցուցնէ . որմէ կրնայ եզրակացուիլ թէ Արուսեակին մէջ ոչ տարի , ոչ օր եւ ոչ ալ գիշեր գոյութիւն ունին , այսինքն Փայլածուին պէս յաւիտենական օր կը տիրէ այն կիսագունաին մէջ որ Արևելին ենթարկուած է եւ յաւիտենական գիշեր միւս կիսագունաին մէջ : Բայց սակայն Արուսեակի մասին վստահ չեշտով չենք կրնար ըսել ինչ որ ըսինք Փայլածուի համար , որովհետեւ իր մակերեսը յստակ չի տեսնուիր :

Գալով տարածութեանց՝ Արուսեակն է որ ամենէն աւելի Երկրիս կը նմանի : Իր արամազիժը Երկրիս արամազիժին գրեթէ հաւասար է : Մոլորակային գրութեան մէջ չկայ այնպիսի գունտ մը որ Երկրիս հետ այս աստիճան նմանութիւն ունեցած ըլլայ : Լուսնիթագը Երկրէս 1279 անգամ մեծ է . Երևակը 719 անգամ . Ուրոնոսը 69 անգամ , Պրսիդոնը 55 անգամ . որոնք Երկրիս հետ բազմատամբ հսկաներ են : Ընդհակառակը Հրատի տարածութիւնը Երկրիս տարածութեանը 15/100 մասն է . իսկ Փայլածուինը 5/100 միայն : Լուսնին տարածութիւնը Երկրիս տարածութեանը 49րդ մասն է , այսինքն Փայլածուին երեք մասէն քիչ մ'աւելի :

Վերջապէս Հրատի եւ Լուսնիթագի միջև թափառիկ փոքր մոլորակներուն մեծագոյնները հազիւ քանի մը հարիւր քիլօմէթր կը հաշուուին եւ կան մոլորակներ որոնց տարածութիւնը քանի մը քիլօմէթր է միայն : Այս բոլոր գնահատութեանց մէջ սակայն շատ լաւ կերևեայ թէ Արուսեակը Երկրիս երկուորեակ քոյրը կոչուելու բացարձակ իրաւունք ունի :

Երկրիս նման Արուսեակի մթնոլորտին մէջ ալ ամպեր ու մառախուլապատ աշխարհներ կը կազմուին . եւ կրնանք հետեւեցնել — սոյն մոլորակին մասնաւոր ցոլքը եւ քննութեանց դժուարութիւնները նկատի առնելով — թէ իր մթնոլորտային սովորական վիճակը քիչ թափանցիկ կամ ամպամած է այնպէս որ ընդհանրապէս իր արտաքին մակերեսը ամպերով ծածկուած կը տեսնուի . եւ ոչ թէ Լուսնի կամ Հրատի պէս նոյն ինքն գետինը :

Արուսեակը երբ մեզի մօտենայ՝ երթալով մեծ ու նուազ փայլուն սկաւառակ մը կը ցուցնէ մինչեւ այն ատեն ուր Արևելին ու մեր մէջէն պէտք է անցնի : Այն ատեն եթէ ընտիր գործիք մ'ունենանք կրնանք տեսնել իր նուրբ մահիկը , 180⁰ էն աւելի , օր օրուան մէջ երկնքին տըժգոյն կապոյտէն աւելի գորշ եւ մանիշակագոյն սկաւառակ մը կ'ունենայ :

Հրատ

Փայլածուէն եւ Արուսեակէն վերջ՝ Արեւէն 149 միլիոն քիլոմէթր հեռաւորութեամբ կը հանդիպինք Երկրին որ Լուսնին հետ Արեւին շրջանը կընէ : Առանց կենալու մեր ճամբան շարունակենք :

Մեր երկնային ճամբորդութեան պահուն՝ կը դիմաւորենք Հրատ մոլորակը որ արեգակնային դրութեան շորթորդ աստղն ըլլալով Երկրէն անմիջապէս վերջը կուգայ : Հիմայ թողունք բոլորովին Երկիրը եւ այն վերնագաւառները որոնց մէջ կը շարժի եւ ըսենք թէ Հրատի ոլորտոյթը առաջինն է որ Երկրիս ոլորտոյթէն դուրս կը մնայ Անհունութեան մէջ՝ Լուսնի թագի, Երեւակի, Ուրանոսի եւ Պիսիզոնի ոլորտոյթներն են որ կը զարգանան : կը գրկընդխառնուին իրարու մէջ եւ մէկ հեռաւորութենէն միւսը իրարու կը յաջորդեն :

Պարզ աչքով տեսնուած ասին՝ Հրատ մոլորակը առաջին մեծութեամբ կը փալփի ի երկնքին վրայ նուազ շողշողուն քան Արուսեակը : Իր կարմիր ցոլքովն է որ կորոշուի եւ գրեթէ միշտ իր այս գոյնը շատ դիտուած է :

Հրատը արեգակնային կեդրոնէն 22½ միլիոն քիլոմէթր միջին հեռաւորութեամբ՝ Արեւին բոլորտիքը կը դառնայ : Երկրիս ոլորտոյթին ու Արեւին միջեւ 149 քիլոմէթր հեռաւորութիւն մը ըլլալով՝ Հրատի ոլորտոյթը 75 միլիոն քիլոմէթր հեռուէն Երկրիս ոլորտոյթը կը շրջապատէ : Սոյն ոլորտոյթը սակայն շատ թերատ ըլլալուն՝ մէկ կողմէն աւելի կը մօտենայ Երկրիս ոլորտոյթին քան միւս կողմէն : Թաւալումներու գուգադիպութեամբ մը՝ Հրատ իւրաքանչիւր 15 տարին 56 քիլոմէթր հեռուէն կանցնի , ինչ որ պատահած է 1877ին եւ 1892ին , Իսկ 1900ին շատ հեռուէն տեսնուեցաւ եւ այն ալ տարւոյն վերջը :

Հրատ մոլորակը 6,728 քիլոմէթր տրամագիծ մ'ունի . հետեւաբար իր ամբողջ շրջանը 21,125 քիլոմէթր է :

Հրատ Երկրէս փոքր ըլլալով՝ իր մակերեսը մեր մակերեսէն 29/100ն է եւ սարածութիւնն ալ 15/100 , Հրատի տարածութիւնը Երկրէս վեցուկէս անգամ փոքր է , հետեւաբար Լուսնէն եօթնուկէս անգամ եւ Փայլածուէն ալ երեք անգամ մեծ է : Հրատ Երկրէս 9 անգամ պակաս կը կշռէ . եթէ Երկրիս ծանրութիւնը 1000 եղած ըլլար , Հրատինը 105 պիտի կշռէր : Գալով իր խտութեանը . բաղդասմամբ Երկրիս միջին խտութեանը հետ՝ 0, 711 է , այսինքն Երկրիս խտութեանը 7/10 ր :

Հրատ ինքն իր վրայ կը թաւալի 24 ժամու , 37 վայրկեանի եւ 23 երկվայրկեանի մէջ . հետեւաբար օրուան ու դիշերի տեւողութիւնը նոյնն է հոն ինչ որ է հոս : միայն կէս ժամու տարբերութիւն մը կայ :

Սոյն երկու դրացի մոլորակներուն մէջ եղած նմանութիւնը ուշադրութեան արժանի է :

Թաւալումի տեսակէտով ալ Երկրիս ու Հրատի մէջ զգալի տարբերութիւն մը չի նշմարուիր : Այդ թաւալումէն յառաջ եկած երեւոյթները, օրերու եւ իրիկուններու յաջորդութիւնը, Արեւին ու աստղերուն ծագումն ու անհետացումը, ժամերու խուսափումը, աշխատութիւնները, խայտանքը կամ վիշտերը եւ վերջապէս կեանքի սովորական ընթացքը կը կատարուին : Կոն ճիշդ այնպէս ինչպէս հոս :

Հրատի թաւալման մասին մեր ունեցած ստոյգ ծանօթութիւնները մեզ թոյլ կուտան հաստատելու ոչ նուազ ճշգրիտ կերպով թէ իր առանցքը դէպ 'ի ոլորտոյթին մակարդակը կը հակի եւ այդ հակումը բոլորովին նմանն է Երկրիս հակումին : Նոյն հակումէն կրնանք հետեւցնել նաեւ թէ Հրատի եղանակները մերիններուն կը նմանին մանաւանդ ձմրան եւ ամառուան խուսափման փոփոխումի տեսակէտով : Երկրիս մէջ բնակող աստղագէտ մը ճամբորդելու պէտք չունի ուրեմն Հրատի կլիման ճանշնալու համար :

Երկրիս պէս Հրատ ալ երեք գօտի ունի : Այրեցեալ, Բարեխառն եւ Սառուցեալ : Օրերու եւ գիշերներու տեւողութիւնը, իրենց տարբերութիւնները լայնութեանց համեմատ, իրենց փոփոխութիւնները տարիներու ընթացքի չափով, բեւեռային դաւառներու երկար օրերն ու գիշերները եւ ինչ որ քերտութեան բաշխումին կը վերաբերի՝ երեւոյթներն են որոնք Հրատի եւ Երկրիս մէջ միեւնոյն կերպով տեղի կուենան : Սոյն երկու մոլորակներուն մէջ եթէ տարբերութիւն մը կայ այն ալ եղանակներու տեւողութիւնն է :

Եղանակներու տեւողութիւնը շատ աւելի երկար է հոն : Արդարեւ Հրատի մէջ սարին 687 օր է : Ուստի չորս եղանակներու իւրաքանչիւրն երկար է Երկրիս եղանակներէն : Ասկից զատ Հրատի ոլորտոյթը շատ երկար ըլլալով՝ եղանակներու անհաւասարութիւնը հոն շատ աւելի շեշտուած է քան թէ հոս :

Հրատի օրը մերինէն 37 ժամ աւելի է եւ տարին հրատային 668 օր կը հաշուուի :

Եղանակներէն յառաջ եկած կլիմայարանական փոփոխութեանց մասին կրնանք ընել ուսումնասիրութիւն մը որ ինքնին յոյժ շահեկան է, քանի որ մեր մտածումները կը փոխադրէ այն աշխարհը որ Երկրիս հետ համակրելի նմանութիւն մ'ունի :

Երկու դարէ ի վեր է արդէն որ Հրատի մէջ անցած դարձած օդերեւութարանական գլխաւոր դէպքերը կը դիտենք եւ հանդիսատես կըլլանք անոր բեւեռային սառնամանիքներու կազմութեանը, ձիւնհալին, աղուոր օրերու վերադարձին եւ վերջապէս եղանակներու տեսակ տեսակ յեղականութեանցը : Սոյն դէպքերու կանոնաւոր յաջորդութիւնն ա՛յն

աստիճանն լաւ կերպով գիտացուած է որ աստղագէտները կրնան առաջուց զիտնալ անոր բեւեռային ձիւներու մեծութիւնը, ձեւը, ինչպէս նաեւ իր մթնոլորտին հաւանական վիճակը : Հրատի գունտը չըջապատուած է գրեթէ միշտ մաքուր մթնոլորտով մը :

Հեռադիտական նկարներու բաղդատութիւնով հասկցած ենք թէ Հրատի վրայ միայուն բիծեր կան եւ այդ երեւոյթներու լուծումովն է որ կարողացած ենք մտաւորապէս գծել նոյն մոլորակին ընդհանուր աշխարհագրութիւնը : Բաւական թուով դիտողութիւններ կան որոնք իրարու համաձայն ըլլալով գոհացուցիչ արդիւնք մը տուած են որով այսօր ունինք Հրատի աշխարհագրական քարտէսներն որ զբայի մոլորակին վրայ մեր ունեցած ծանօթութիւնները կը ներկայացնեն :

Հրատի վրայ տեսնուած գորշագոյն բիծերը իբր ծով եւ բաց դոյն չեղանքն ալ իբր՝ երկրիներ նկատելու մէջ ընդհանուր համաձայնութիւն մը կայ : Հրատի մէջ ջուրի գոյութիւնն անժխտելի է քանի որ բեւեռային սառոյցի, փոփոխական ձիւներու եւ մթնոլորտին մէջ ծփուն ամպի ձեւով կը տեսնուի : Իրողութիւն մըն է այս որ արդէն օրէ օր կը հաստատուի լուսակաղէտի միջոցաւ : Հարցնենք հիմայ, հեռուէն տեսնուած ծովերը ցամաքներէն աւելի՞ գորշ են արդեօք : Այո, որովհետեւ ջուրը յոյսին մտածագոյն մասը կը ծծէ եւ շատ քիչ մաս մը կը ցուացնէ : Ուրեմն ջուրով ծածկուած հողերը միւսներէն աւելի գորշագոյն պէտք է երեւան : Հրատի ծովերը կանաչորակ են եւ ճահիճի պէս քիչ խորութիւն ունին, իսկ ցամաքները նարնջային դեղնութիւն մ'ունին : Բայց եւ այնպէս չենք կարծիր որ Հրատի ջուրը մեր հոս տեսած քիմիական նոյն ջուրն եղած ըլլայ : Պ. Շիաբարիլիի նշանաւոր աստղագէտը, որուն կը պատահինք Հրատի ծովերուն դիւտը, « Ջրանցքներ » անունով մկրտած է զանոնք :

Իրա՞ւ ջրանցքներ են. մի՞ զուցէ լայնցած ու կանոնաւորուած հին գետեր եղած ըլլան Հրատի վրայ աւելի քիչ ջուր կայ քան հոս, եւ անոր ցամաքները խիստ տափակ կը կարծուին :

Հրատի մէջ բեւեռային ձիւնահալը՝ ողողումներու ծնունդ կուտայ անհուն տարածութեան մը վրայ : Ծովեզերքները հեռուէն կը յատաջանան դէպի ցամաքներու ներքնակողմը, ջրանցքները կը լայննան եւ յաճախ աւելի լայն ու նոր ջրանցքներ յատաջ կուգան, ու կղզիներ, թեւրակղզիներ եւ ցամաքի բեկորներ ծովուն տակը կ'անհետանան : Այսամէն բանով կրնանք ապահովապէս ըսել թէ Հրատ մոլորակին մակերեսը անծայրածիր գաշտ մըն է որ լիճները ցանցաւ են :

Ինչ կերպով ալ ուզենք բացատրել մեզի անծանօթ սոյն դէպքերը, կրնանք ստիպանք եզրակացնել թէ Հրատի մակերեսին վրայ ջուրը երկրի նման ամպերէ, անձրեւներէ կամ ակերէ յատաջ չի գար, այլ բեւեռային ձիւնահալէ եւ մըշտ զիրար կտրող հորիզոնական ջրանցքներէ որոնք ջուրը ամբողջ ցամաքներուն կը բաշխեն : Ահա այդ ջուրն է որ յետոյ

կը շողիանայ, խտանալու համար դարձեալ շատ աւելի պաղ գօտիներու վրայ ուր ջուրը ձիւնի վիճակի մէջ կը նդունուի :

Արդարեւ շատ դժուար է բացատրել այնպիսի երեւոյթներ որոնք Երկրիս վրայ երբեք գոյութիւն չունին :

Սակայն երբ նկատելու ըլլանք Հրատի մթնոլորտը, ջուրը, գրեթէ միշտ անպակաս Արեւին ճառագայթները, մէկ բեւեռէն միւսը սուբացող հովերը եւ զանազան եղանակները, անոր եւ Երկրիս մէջ անվիճելի նմանութիւն մը կը գտնենք :

Չկարծենք որ Հրատ անկենդան եւ ոգեւորութենէ զուրկ գունտ մըն է : Ընդհակառակը կեանքով առցուն աշխարհ մըն է ան, որուն բնակիչներուն ու մեր մէջ մեծ նմանութիւններ կան եւ որուն մէջ կան այնպիսի տեսարաններ որոնց հրապոյրը երկրացիներու ծանօթ է :

Հրատ այն նոր աշխարհն է զոր չենք կարծեր թէ նոր Գօլժօմպոս մը կարող ըլլայ դանել, քայքայ հոն մարդկային ցեղ մը կապրի, կը խորհի մեզի պէս ընութեան մեծ գաղտնիքներուն վրայ :

Հակառակ մեր բոլոր ջանքերուն՝ Հրատային խորհրդաւոր խնդիրը լուծելէ շատ հեռի կը գտնուինք տակաւին : Որքան ալ շահեկան եղած ըլլայ մեզի համար այս փոքր աշխարհը, պէտք չէ որ շատ զբաղինք անով, որովհետեւ հսկայ լուսնի թագն է որ կսպասէ մեզի :

Փլամարիտնի հետեւողութեամբ՝

ՀՐԱՏ



Հ Ա Յ Ե Ր Ա Ժ Շ Տ Ո Ւ Թ Ի Ի Ն

Պր. Փրօֆֆ-Գալֆահան իր «Վարպետին» մեծ երաժշտապետ Վէնսան տ'Էնտիի՝ պատուակալ նախագահութեան ներքեւ, ու երաժշտարան (musicographe) էօթէն ար Սօլնիէրի նախագահութեամբ, Պօտինիէրի թատրոնին մէջ անցեալ ամիս բանախօսութիւն մը կատարեց Հայ ժողովուրդին գեղարուեստական յատկութիւններուն ու մանաւանդ անոր երաժշտական դերին վրայ :

Նախագահը իր հայրենակիցներուն (քանի որ սրահը զբաւուած էր գրեթէ ամբողջութեամբ, Եւրոպացի երկսեռ բազմութենէ մը, եւ ուր հագիւ ջասնեակ մը Հայեր^(*) հետաքրքրուած էին զալու . . .) ներկայացնելով մեր երիտասարդ ազգակիցը՝ կարգաց հետեւեալ նամակը .

(*) Օտարներուն մեր արուեստին նկատմամբ ցուցուցած փութկոտութեանը հանդէպ՝ մերիններուն ալ անտարբերութիւնը շատ յատկանշական է, արդարեւ . . . :